



# ԼՐԱՔԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տարեկան գին 6 Արծաթե Կոնյակի 4 Կգամեայ 31/4  
Մեկ ծանուցում տողին 2 դրու է  
Ստորագրութիւնները կանխիկ են:  
Ստորագրութիւնները անց ամսոյ ի  
և 1 ժի կա սնոհա:

Դուրս երջալիք լրագրներուն մասքու  
ծախքը առնուիմ վրայ է:  
Լրագրոյս վերաբերեալ նամակ կամ որ  
և է իցէ գրութիւն կ'ազգրին պիտի  
ուղարուի. և ասանց նամակն ծախ  
քը իւրեղին վրայ է:

ԿՈՍՏԱՆՍՆՈՒՊՈԼԻՍ 16 ԿՈՆՍՏԱՆՍ  
ՊՐԻՆՏՈՐ ԶԵՆՈՒՄՔԱՆՆԵՐ  
ԼՈՒԻՍԵՐԸ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շարժուս հասած Եւրոպական լրագրաց զինուոր և կրնանք բնէ միակ նիւթքն է Եւրոպէան կայսեր առաջարկած արքայաժողովը:

Վենն ալ կը գովեն Եւրոպէան կայսեր զինուորու թիւերը, մանաւանդ Եւրոպայի վեհապետներուն ուղղեալ հրահրի նամակին մէջ յայնամ զանգառ ցուցնեն և իր բազմախորհրդ բացատրելու համար բանեցուցած պարզ և հանդարտ ոճը. անկն ալ կը ճանչնն արքայաժողովն մը մեծ օգուտները, եթէ յաջողութեամբ գլուխ ելնէ. բայց նոյնպէս անկն ալ կը խոստովանին որ արքայաժողովն անյաջողութիւնը կրնայ իւր նպատակին հակառակը յառաջ բերել, այն է պատերազմը:

Մագդալան Սօսիսի Բաթմ լրագրիչը որ Լոռա Բարեկամքնի բերանն է կրնէ թէ արքայաժողովն զինուոր նպատակը Լեհաստանի գործին կարգադրութիւնն է. մտայնութիւնը որ արդարեալ բանորոշութիւնն է:

Եթէ Ռուսիա Լեհաստանի նկատմամբ արքայաժողովն որոշումը չընդունի, կրնէ Եւրոպոյ պատերազմը պիտի բանայ անոր հետ. թէ որ չպիտի բանայ, ըսել է որ արքայաժողովն ընկելը որոշումն ալ երեք մեծ տերութեանց ըրած առաջարկութիւններն աւելի արդիւնք մը չպիտի ունենայ:

Արեւն պետք է որ եւրոպական տերութիւններն արքայաժողով ընկէ առաջ Լեհաստանի համար ուղեկիւնին ու ընկելին որոշն:

Ալ երջապէս, կրնէ Սօսիսի Բաթմ, Մագդալան Սօսիսի արքայաժողովն մը մտանային մինչև որ նպատակը որոշ կերպով չհասկնայ, և գործածուելը միջոցներն ալ յառաջը չըլտնայ: "

Եւստրիոյ յարգող բերանն ալ գրեթէ նոյն է, մանաւանդ 1815ի դաշնորութեանց միջոցած հրատարակուելուն դէմ միտքերն կը բողբեն:

Արոշ կերպով նշանակուած վերջեր բժշկելու համար որոշ սահմանի մը մէջ պարտիակալ արքայաժողով մը կրնն, կրնայ մեծ բարիք ընել, խաղաղութիւնն ապահովելու և պատերազմը հեռացնել. բայց արքայաժողով մը որ 1815 ի դաշնորութիւններուն աւրուած ըլլալը իրեն նշանարանն ընէ, այնպիսի հստայական գործ մը կուենայ, որ գլուխ հանելու համար մտազանց զօրութեան կը կարօտի: "

Մագդալան և Եւստրիոյ լրագրաց այս միտքերն յայտարարութիւններն արքայաժողովն գուտարուել թէ ոչ անցուտալն գոնէ խիստ տարակուսելի կը յուշընեն:

Լոնդոնէն նոյեմբեր 21 թուով մայրաքաղաքին Լեվինթ Էթրոյս լրագրին և կամ հեռագրաւոր մը կը ծանուցանեն թէ Մագդալան թագուհին Փարիզ արքայաժողովն մանակից ըլլալ յանձն չէ առեր:

Մագդալան և Եւստրիոյ կայսեր հրահրի նամակը որ եւրոպական տերութեանց դաշակահերուն զրոյս է:

Վենն սարձը և վեհապետ վեհապետ:

Վենն որ Տագած և հեղհեղե վերայ հասած անցքերուն առջև, անհրաժեշտ կը համարի մտքիս լոյսը խորհուրդը յայնմէ վեհապետաց, որոյ աւանդուած է արգաց բողբը:

Վենն անգամ որ խորին յնցումներ տերութեանց հիւր խախտած և սահմանները փոխած են, նոր տարերքներն իրարու հետ յարմարուես կարգադրելու և կատարուած փոփոխութիւնները վերաբըն նութեամբ նուիր սը ործելու համար նոր դաշնորութիւններ եղած են: Այս և դած է եթէ նուազանց զարուս մէջ Մեծ Բրիտանիոյ դաշնորութեան և 1815ին ալ Մեծ Բրիտանիոյ դաշնորութեան նպատակը: Այս վերջին հիման վրայ հաստատուած է այսօր Եւրոպայի քաղաքական շէնքը. և սակայն յայնմի է ձեռք որ ամեն կողմէն կը իջի:

Եթէ անստան երկիրներու կայսերութիւնն ուշադրութեամբ նկատուի, անհրաժեշտ է չձանձել, որ գրեթէ ամեն տեղ Մեծ Բրիտանիոյ դաշնորութեան կամ Ռուսիոյ կամ չափաւորուած կամ բարձի թողի եղած և կամ աւրուելու վրայ են, Եւրոպայի անհանձն պարտաւորութիւններ, անանուն իրաւունքներ և անանձ պահանջներ յառաջ կուգան: Միտք մեծ և ահաւոր փառք մ'է, մանաւանդ ա նոր համար որ նիւթական շահուց համար լրջութեանն յառաջ եկած կատարելութիւններով պատերազմն աւելի աշխարհաւոր կը լըլը:

Միտք ծանր մտածութեանց հիմն է: Այս վեհապետի գործն մը ընկելու համար չարտանք որ յանկարծակի և անդիմադրելի դէպքեր վրայ դարձ մըր դատարարութիւնը շիտեմն և մեղահամայ հակառակ ուղղութիւններու մէջ քաշն ձգեն:

Սոսի համար ձեռք կառաւարկեմ որ թագաւորաց ժողով մը ընկելու ներկան հանձնար որեք և ապագան ապահովընեն:

Միտք նմանութեան շորհին և գաղղկական ազգին կամօքն ի գահ կոչուած, բայց ձախողուածոց վարժոցին մէջ մեծցած ըլլալով, թերևս ուրիշ ամեն վեհապետներն աւելի ինչ ներուիր չն գիտնայ թէ վեհապետաց իրաւունքները և թէ ժողովրդոց օրինակուոր բողբանքները:

Միտք պատրաստ եմ՝ ասանց կանխակալ զօրութեան համադրային խորհրդի մը մէջ չափաւորութեան ու արքայութեան հարկ մը բերելու, որ այնչափ զանազան փորձութիւններ կրողն ընեն սովորական բաժինն է:

Միտք իմ առաջարկութիւնն մը նախակէս ևս ընկելով չէ թէ մնալու ըզգացման մը տեղի կուտամ, այլ որովհետև ևս այն վեհապետն եմ՝ որուն ամեն նէն աւելի փառամոլ խորհուրդներ կը վերագրեն, ուստի կը փախարկմ այս անկեղծ և արդարախոհ ընթացքով ազաջուցանել որ իմ միտք նպատակն է ասանց յնցման Եւրոպայի խաղաղութիւնը ձեռք բերել: Եթէ այս առաջարկութիւնն ընել ըլլայ, կարգաւոր որ Փարիզը

ժողովատեղի ընդունիլը:

Մագդալան և Եւստրիոյ դաշնակից և բարեկամ վեհապետներն իրենց ներկայութեամբ խորհուրդացութեանց շուքը բարձրացնել պատշաճ դատին, փասք կը համարիմ ինչ սիրովեր հիւրընկալութիւն մը նուիրել իրենց: Թերևս Եւրոպայի աչքին օգտակար թուի անանկ, որ մինչև հիմա շատ անգամ յեղափոխութիւններու ազդանշան տուող մայրաքաղաքն ընդհանուր խաղաղութեան հիմերը ձգելու սահմանուած խորհրդացութիւններու ժողովատեղին ըլլայ:

Մագդալան և Եւստրիոյ, որ ձեր անմտարարք և վեհապետ տերութիւնն իր սուրբ և արժանի հոգնուոյն ներքև պահպանէ:

Մագդալան և Եւստրիոյ, յամի շորհաց 1863 նոյեմբեր 4:

ՆԱՐԱՅԻՆ:

Այս նամակին հետ Մագդալան արտաքին գործոց գաշաճուեան ալ երկար բացատրութիւն մը գրած և հրատարակուած է: Եւրոպէան կայսեր միտքը հասկըցնելու և անոր առաջարկած նպատակին հասնելու գործնական միջոցները ցուցնելու համար, որ կերպով մը արքայաժողովն գործողութիւններուն ծրարիքն ընել է:

Բայց Եւրոպային և մանաւանդ Մագդալան եկած վերջի վերջուրուն նախկին, կերպի թէ Պ. Տրուսն ալ իւր սի բայտարութիւնները բաւական չեն եղեր տերութեանց անխոստ հոգնութիւնը փարատելու և արքայաժողովը բողբուել տալու:

Մագդալան լրագրի մը խօսքն նայելով, արքայաժողովն հրաւիրուած տերութիւններն հեռուեցնելն են:

Մագդալան, Ռուսիա, Եւստրիա, Բըրուսիա, Իտալիա, Ալգանիա, Փորթուգալ, Պարսիա, Միջերկրայի, Հաննովեր, Սաքսոնիա, Շուէտ, Տանիմարքա, Գերմանական դաշնակցութիւն, Օւկրցեր, Տաճկաստան, Ալեքիզա, Հոլանտա, և վերջապէս Պապ:

## ՆԵՐՔԻՆ ԼՈՒԻՐԵՐ

Ինչպէս որ նախընթաց թուով ծանուցինք, տերութեան դանձուն 1863-1864 տարւոյն եկամտից և ծախսոց ընդհանուր հաշուեցոյցն հրատարակուեցաւ: Յիշեալ կարևոր հրատարակութեան սկիզբը հեռուեալ կայսերական հրովարտակը կայ, որուն մէջ պարտաւորուած յայտարարութիւնները մեր օգոստոսիսա և վեհապետ իրենական իւր լայնածաւալ կայսերութեան բարեաւանանցը համար ունեցած անգուլ ինամոց և բարենական հոգածութեանը նոր սպացոյց մ'են:

ԿՈՍՏԱՆՍՆԱՆ ԶՈՒՎԱՐՏԱԿ

Մերիայ տերեւագրին և ստոր յարակից հաշուեցոյցն տեղեկացայ:  
Մուամից բարեկարգութիւնը ուրիշ ամեն ձեռնարկեալ բարեկարգութեանը



զուս. Գարբ լեւան ըստած հրապարակ  
 կը հասած ասին, մայրաքաղաքի բոլոր  
 կեդրոնայ քարտէզ վարդապետներն ու ա.  
 ազգերը պարզ գրեւորութեամբ, Արծառեան  
 և Քաղաքական Ժողովոյ անդամները, մայ.  
 քաղաքապետ թաղական խորհրդոյ անդամ.  
 պետները. Սայր եկեղեցւոյ և Արտիկ  
 փառայի և Գուճաբուի եկեղեցւոյ դպիր  
 մանկուղի շտաբիներով և ծաղիկ փուն.  
 ջերով, նոյնպէս սպարապետի գունդէն զեր.  
 կուսած խումբ մը հրացանակիր զօրք Ար.  
 ընն սրահնութիւնը դիմաւորելով, փորոյ.  
 ներուններուն երկու կողմէ դիպուած ան.  
 համար հայ ժողովոյ մէջէն քաղց.  
 բանուղի երգելով Սայր եկեղեցին սա.  
 ընն, ուր Արին սրահնութիւնը հա.  
 մառտ ատենարանութիւն մը ընկելով  
 սրահին բարեմարտութիւններ ըրաւ օ.  
 զոստապետ Խնքնակարին անգին կենացն  
 ու բարոյութեանը համար, սէր, միաբա.  
 նութիւն, անդորութիւն, բարորութիւն  
 և յուսալիցութիւն մղած քաղցի օ.  
 օրհնեց ազգը, վարչութիւնը, երեսփոխ.  
 նութիւնը և սպային Սահմանադրու.  
 թիւնը. և խորագրութեան օրհնեց տա.  
 լով արձակեց ժողովուրդը.

Եւ յայնչ վերջացաւ սրահին Պատ.  
 ըրարքին պաշտօնական հաստատութեան  
 հանգիստը, որուն նմանը ատենուած չէր  
 թէ փաստաւորութեան և թէ կանոնա.  
 ւորութեան մասին.

Եւ Տաւաթի ազգային տեսուչ խորհր.  
 ղոց և հոգաբարձութեանց կազմութեան  
 ցուցակը.

- Ուսումնական խորհրդոյ անդամք.
- Էդաթօնեան Մկրտիչ աղա
- Մանուէրեան Յակոբի աղա
- Օտեան Գրիգոր էֆէնտի
- Խորասանձեան Յօհաննէս աղա
- Եռուսեան Տիգրան աղա
- Միքայելեան Մխնն աղա
- Փոփազեան Ստեփան աղա.
- Տնտեսական խորհրդոյ անդամք.
- Երամեան Մանուկ աղա
- Սիմոն Մ. Գառնի աղա
- Չարազեան Յակոբ աղա
- Մանուկեան Մ. Մանուկ աղա
- Եօրպանեան Կարապետ աղա
- Թորոսեան Գրիգոր աղա
- Յովակիմեան Յօհաննէս աղա
- Դատաստանական խորհրդոյ անդամք.
- Տ. Մարտիրոս քահանայ Իւսկիւտայր
- Ս. Խաչ
- Տ. Գրիգոր քահանայ Սամթիոյ
- Տ. Մկրտիչ քահանայ Սասիլի
- Տ. Գրիգոր քահանայ Աճեմեան (Երայի)
- Թիւրքիւզեան Գրիգոր աղա
- Տիվիթեան Գեորգ աղա
- Երապեան Սարգիս աղա
- Մըմըմեան Գեորգ աղա.
- Ս. Անդրեայի խորհրդոյ անդամք.
- Ետրուպեան Ետրուպ էֆէնտի
- Փէշորմաձեան Սահակ աղա
- Գափանձեան Յարութիւն աղա
- Տեմիրճի պաշեան Ենովք աղա
- Գրթիկեան Բարուակ պէյ
- Օտեան Անն աղա
- Խամբեան Մարտիրոս աղա.
- Ելեմայի հոգաբարձութեան անդամք.
- Պրէնկեան Մկրտիչ աղա
- Երամեան Եւեթիս աղա
- Սեմեմեան Գրիգոր աղա
- Մեմուդեան Երեմի աղա
- Պօշաքեան Սարգիս աղա
- Թաղարեան Յարութիւն աղա
- Հարենյ Երրահամ աղա
- Կոտիպ հոգաբարձութեան անդամք.
- Սինանեան Գրիգոր աղա
- Մորառուկեան Մխնն աղա
- Տերպիկեան Յօհաննէս պատուելի
- Մոսիկեան Յակոբ աղա
- Հիւանդանոցի հոգաբարձութեան անդամք.
- Բեպիկիւզեան Յ. Տորթոյ
- Գեղեղեան Եստուածատուր աղա
- Գեորգեան Երիկ աղա
- Մոզեան Գ. Տորթոյ

Փանոսեան Գեորգ աղա  
 Լալիկեան Գառնի աղա  
 Երջակ Յակոբոս աղա  
 Օտրոզեան Մ. Մխնն աղա  
 Տեմիրճի Եստուածատուր աղա.

Երգային Քաղաքական Ժողովն իր  
 հոկտեմբեր 25 նստին մէջ մայրաքաղաքին  
 հայ խմբագիրներն հրաւիրելով բանակ.  
 ցութիւն մը ըրաւ անոնց հետ.

Յիշեալ բանակցութեան վրայ հաստ.  
 բախութեան մէջ այլ ընդ այլ խօսքեր  
 պարտելով Քաղաքական Ժողովը պատշաճ  
 դատեց նոյն բանակցութեան ատենագ.  
 լութիւնը հրատարակել որ հետեւեալն է.

Բարձրագոյն Ժողովոյ Գր. Նորին արքեպիսկոպոսին

Հասցում 23 հոկտեմբեր 1865.

Ատենապետը ըստ.  
 Մինչև ատագրական օրինաց հաստա.  
 տութիւնը, լրագրագետաց քանի մը հրահանգ.  
 ներ տայ հարկ է. որդէս զի ըստ այնմ գրեցեալ  
 Ազգին նորահաստատ անդորրութիւնը չլըր.  
 դօլին զրդոն է և զրդարտիչ յօդուածներ հը.  
 բատարակելով, ճարտէրք հրահանգը պիտի  
 ըլլայ պատուելի անոնց յարգել կրօնքը որ  
 մարդուս նուիրական և անորոնարարելի զդա.  
 ցութեանն մէկն է, պաշտպանել սահմանադ.  
 րութիւնը որ ամեն հայ անհատի յարգանաց  
 սրժանի է, և չնչնաւակնել Վարչութիւնը որ իւր  
 ներքոյ ըլլալով ըստ օրինի արժանապէս բա.  
 նեցուն է, նոյնպէս պատուել պիտի սրուի ա.  
 նոնց որ այս և այն անձը չարարաւեն և և չի  
 թ շահմանն ատանց դատաստանի ի իրենց  
 թ շահմանք ճշմարիտ իրողութեանց վրայ ան.  
 դամ հիմնուած ըլլայ. վստահ լի լրագիր մը ի.  
 բաւուրը չունի որ և է մէկուն անունը աղա.  
 տել, պատիւը ոսնհար ընել, քանի որ նոյն  
 անձը դատաստանական ատենի մէջ պատժա.  
 պարաւ և անտանապի ճանչցուած և և լծուած  
 չէ. Պատրիարքարանը կը բնայ իւր ատե.  
 նագրութիւնը այն ամեն իրողութեանց որք  
 կը փախաբէն ազգային ստոյգ լուրեր հաղոր.  
 դել, ժողովն այս սահմանադրութիւնը կը ընէ լը.  
 րագրագետաց և ի ի հաճին զիջանիլ և և զը.  
 բաւուր կըրպով խոստանալ այս սկզբանց հա.  
 մեմատ շարժիլ, այն ժամանակ մասնաժողովի  
 մը միջոցաւ բարձրագոյն լրագրագետներ միշտ  
 կը ջնջուին, և և ի ի այս հրահանգաց հակա.  
 առկ շարժին, քանի մը ազգարարութենէ ետե.  
 թ. Դրան հրահանգարով կը զաղարկն: Բոլոր  
 ժողովականք այս դրութեան հաւանութիւն  
 տալով (անոնցմէ երկու հոգի) յատկապէս պըն.  
 դեցին որ աստիկ արգիլուին լրագրագետք  
 անձնակներն որ է մ բան գրելէ, և մանաւանդ  
 եկեղեցականաց բան պարտաւէն: Ասան զի  
 ըսին, անպիսի է մինչև անգամ դատաստա.  
 նաւ դատարարեալ կրօնական մը հրապա.  
 րակաւ բարբաւել, ի ի և բարբաւանաց ար.  
 ժանի ըլլալ: Մինք մեր ազգին անկարգու.  
 թիւնները պէտք է որ մեր մէջ պարտաւէնք,  
 և անոնց ուղղութիւնը փնտռելք փոխանակ ու.  
 ընչներուն նշաւակ ըլլաւ:

Ատենապետ պէյը այս վերջին խնդրոյն  
 կարեւորութիւնը ճանչնալով հրաւիրեց ժո.  
 ղովը որ անոր լուծուած օրինաց ձգուի և առ.  
 այժմ լրագրագետաց արուելք զլուար հը.  
 բահանգները գործարարել տալու աշխատուի:  
 Հետեւայէս Սրբապետին հրահանգին վրայ  
 լրագրագետներն Մեղու, Արիկիս, Անիիւս  
 և Վարազաի հախախտ հրատարակութեանց  
 խմբագիրները եկած ըլլալով ներկայացան, և  
 Ատենապետ պէյը քանի մը խօսքով բացատ.  
 րեց անոնց պաշտօնին սահմանը և ունեցած  
 բարոյական ազդեցութիւնն ի ի հարմեաց  
 և ի ի սովորութեանց վրայ, և ի ի որչափ ըզ.  
 դայ պէտք է ըլլան այս ազդեցութիւնը չա.  
 բաշար չգործածելու: Յետոյ յայտնեց ի ի ո.  
 բովնեան Դուստորչական են և ազգային  
 Վարչութեան իրաւասութեան տակ կը դրու.  
 նուին, սարտաւոր են մինչև որ տպագրական  
 կանոնները հաստատուին: Նորի բան մը որ  
 ուղղակի կամ անուղղակի կրօնքի, Սահմանադ.  
 րութեան և Վարչութեան նշաւակելու տե.  
 ղի տայ. նոյնպէս անձնականի նկատմամբ հիմ.  
 նաւոր կամ անհիմն ամբաստանութիւն կամ  
 պարտաւական խորհրդածութիւն չունի, այլ  
 միայն օրինօք դատարարուած անձի մը դէմ  
 արձակուած վճիւր հրատարակել: Եթէ լը.  
 րագրագետք բողոք մը ունին, դուրսն դան.  
 գատ մը կամ անիրաւութիւն մը լսեն, իրեն.  
 ազգային անհատ պէտք է որ ձեռնհաս առ.  
 ենան զիմեն և փոստ ըլլան որ իրենց ձայ.  
 նը այս կերպով լսելի լրագրաց մէջ իրենց ա.  
 կը դանեն, քան թէ լրագրաց մէջ իրենց ա.  
 նարդին աղաղակը: Իսկ եթէ ձեռնհաս ժո.

ղովը իրենց արդար պահանջանց իրաւունք  
 չտայ, այն ժամանակ կրնան հրատարակել և  
 յայտնել նոյն ժողովին անիրաւութիւնը:

Լրագրագետք ժողովին այս վրայտը.  
 թ և անց վրայ ատենին խորհրդակցելու փառք  
 միջոց մը խնդրելն ետեւ նորին ներկայացան  
 և Մեղու ու Անիիւս հանդիսելով խմբագիրնե.  
 րը ապահովագիր տալու համար շարժի մը  
 պայմանաժամ խնդրեցին, որ չնորհուցաւ ու  
 խնդրուցաւ որ այս սահմանութիւնը ա.  
 սիթ բանելով տեսութիւն չընեն տպագրա.  
 կան ազատութեան վրայ. իսկ Մասիսի օգնա.  
 կան խմբագիրը, ժամանակի, Արիկիոյ և  
 Վարազաի հախախտ թերթերուն խմբագիր.  
 ները միտքան ստորագրեալ խոստանալի մը  
 ներկայացուցին ժողովին, որով կը խոստանան  
 կրօնքը, Սահմանագրութիւնը և Վարչու.  
 նը ինչպէս որ ամեն անհատի պարտքն է յար.  
 դել ու պատուել:

Բայց որովհետեւ անձնական կէտը նշա.  
 նակելու զանց ըրել էին, Ատենապետ պէյին  
 զխոտը ի ի յանը ժամանակի խմբագիրը ամե.  
 նուն կողմէն պատասխանեց, որ Վարչու.  
 թեան պատիւը յարեցին արամարտութիւնը  
 անձնական պատիւներն ալ յարգել կենթադ.  
 րէ, ինչպէս որ բերնուց ալ կը խոստանան  
 որոշուած սահմանէն չչեղել, և ի ի աւելորդ  
 է այս մասին յատուկ յօդուած մ'ալ գրել:

Ժողովը այս լրագրագետութիւնը դահադու.  
 ցիչ համարելով որոշեց որ արձանագրուի, և  
 ժողովականներն մէկը (Սարուխանեան  
 Յարութիւն աղան) սա զխոտը ի ի ըրաւ,  
 ի ի արեւօք լրագիր մը իրաւունք չպիտի ու.  
 նենայ ձեռուկ անիրաւութիւն մը և անիրա.  
 ւութեան հեղինակը երեւան հանել և հրա.  
 պարակաւ բարբաւել, եթէ ըսածը ստոյգ և  
 անփոփոխ վերջով հաստատէ. և մի թէ ստոյ.  
 աւելի օգուտ չձայի՞ր Ազգին, քան թէ վնաս  
 Պատասխան արուեցաւ Ատենապետին ի ի այս  
 զխոտը ի ի ըրաւ թէ և իրաւացի, Ազգին ներ.  
 կայ վիճակը չներեր որ անոր հետեւինք, և ի ի  
 լրագրագետութեան պաշտօնէն վեր պար.  
 տակ անու թիւն մը ունի հայ մը, որ է Ազգին  
 ցաւը զարմանելու համար պարտաւ եղո.  
 ղին դիմել, փոխանակ տարածանութեանց  
 տեղի տալու:

Յիշեալ 1865.

Ի Պատրիարքարանի Հայոց.

Երգային Պատրիարքարանը եկած հե.  
 աւարական լուր մը տուաւ տեղեկութիւն  
 ներ կուսայ Սուչաւա քաղաքի մէջ զբա.  
 նուած մեր համազօրեայ վիճակին վրայ,  
 իրրե թէ նոյն քաղաքին մէջ բնակեալ  
 մեր համազօրները երկու քահանայի պատ.  
 ճառաւ երկու կողմ ըստօրուած ցաւալի  
 խռովութեան մը մէջ կը յուզուին:

Այս սօրաբանութիւնը մայրաքաղաքս  
 դանուող Սուչաւայի պատուաւոր հայ  
 փառաւական մ'ալ կը հաւատէ, և սա  
 զխոտը ի ի ներնքն ընկելու առիթ կուսայ  
 մեզ:

Իստովութիւնը կամ երկպառակու.  
 թիւնը ուր որ ըլլայ միշտ փնտասկար ար.  
 դիւքներ ունի ազգաց համար. մանա.  
 ւանդ մեր ազգին՝ որուն յենարանը ամեն  
 ուրեք սէրն ու միարանութիւնը պէտք է  
 ըլլայ: Արշափ որ ստոյգ և աներկուանա.  
 կը ճշմունտութիւն մ'է այս, նոյնչափ ու.  
 սոյգ է որ խռովութիւն մը առաւել  
 լազոյն կերպով ճանր և ամօթալի կը ըլլայ  
 երբ քաղաքակրթեալ տեղութեան մը և  
 օտար ազգաց մէջ զաղթեալ ազգի մը մէջ  
 տեսնուի, որով նախապէս ընդ համար  
 ազգին կը վերածի:

Աստի կը փախաբէնք յամենայն սրը.  
 տէ, որ Սուչաւայի մեր սիրելի ազգայինք  
 մանաւանդ խոտը ի ի մեր պաշ.  
 տօնեաց ճանչուած արժանապատիւ քա.  
 հանայք՝ ի սեր ընդ հանուր ազգին և ի  
 սէր քրիստոնեական կրօնի եղբայրաբարի.  
 բաւախտ ըլլան իրարու հետ. և դիմա.  
 լով թէ որ և իցէ ազգի մը և ընկերու.  
 թեան առաջին բարեքը իր բարեկարգու.  
 թիւնն ու խաղաղութիւնն է, քամ յա.  
 ուսջ ճարձմ խռովութեան վերջ տանի.  
 րենք իրենց մէջ, առանց օտարի միջամը.  
 տութեան, որ ընդ հանրապէս փորձով յոյց  
 սուած է միշտ թէ այսպիսի առիթնե.  
 բու կ'ապառնէ պղտոր ջրի մէջ իրեն որս  
 հայթայթելու համար:

Բարեբաղդ պիտի սեպնը դիմել և  
 թէ ինչպէս որ այս ցաւալի երկպառա.  
 կութեան լուրն սկանայ հրատարակեցինք,

նոյնպէս յիշեալ երկրի մեր համազօրեայ  
 մէջ սիրոյ և խաղաղութեան վերահարձն  
 ալ ընդ հանուր ազգին աւեանելու բերի.  
 բութիւնն ունենանք:

ԽԱՆ ԼՈՒՐԵՐ

Աղէքսանդրիայէն նոյեմբեր 8 թուով  
 լուր կուսան թէ Ազգայնոսի փոխարքայ  
 բարձրապատիւ Խամայիլ փառային կողմէն  
 արտաքոյ կարգի պաշտօնով Պարիզ գրու.  
 նուող հայազգի Ա սեմ. Արուստի փա.  
 շան ատանց յատուկ նշանակի պաշտօնեալ  
 անուանել է: Արամեան Ա սեմալուք Ա.  
 բամ պէյն ալ իւր քեռայրին տեղ բարձր.  
 փոխարքային առաջին խորհրդական քար.  
 տուղար անուանել է:

Բակուղայէն նոյեմբեր 8 թուով  
 մայրաքաղաքիս Քուրիէ լրագիրն լուր  
 կուսան թէ Էքսարքի մէջ ժողովուրդը  
 օտք ենելով զեն ի ձեռին տեղական կա.  
 ուավարչին պատար դիմել և նոր հարկե.  
 բուն վերջալը պահանջել է: Փաշան ալ  
 ժողովութեան յուղմունքը խաղաղելու հա.  
 մար խոստումներ ըրել է, բայց միանգա.  
 մայն հրաման ըրել է որ շրջակայ քաղաք.  
 ները դանուած զօրաց գունդերն Էքսա.  
 րա գունդերն:

Նոյեմբեր 10 թուով գրուած նա.  
 մակ մ'ալ կը ծանուցանէ թէ տեղոյն  
 օտար աէրութեանց հիւպատոսները խոր.  
 հուրք տուել են փառային որ հեռալրի  
 միջոցաւ Ա. Պօլիս գրէ և կառավարու.  
 թեան կամքը խնդրէ: Բ. Գուռն ալ  
 հեռագրով հրաման գրել է որ նոր տուր.  
 քերը դադարին:

Այս լուրին վրայ ժողովուրդը հան.  
 դարտել և շուկաները դարձեալ բաց  
 ուել են:

Արուսայէն նոյեմբեր 9 թուով  
 գրուած նամակ մը լուր կուսայ թէ Ա.  
 նատրուի գաւառաց կայսերական քննիչ  
 Ա սեմ. Ա. Տեմա Ա. էֆէք էֆէնտին քա.  
 նի մը շարժեց ի վեր հան հասնելով թէ  
 դատաստանական և թէ առեւտրական գոր.  
 ծոց քննութեանց համար զատ զատ ժո.  
 ղովներ կաղծել է. և տեսնելով որ Արու.  
 սայի մէջ մինչև յայսօր հեռագրական թել  
 հաստատուած չէ, անմիջապէս պէտք և  
 դած գործիքներն ու գործակարները Ա.  
 Պօլիսէն բերել տալով, Խոյիտի հեռա.  
 գրութեան նոր թել մը կը յղուի հրաման  
 ըրել է:

Եսկէյ զատ Ա սեմ. Բանիչը նիւ.  
 սելով որ սրահնակները Արուսայէն  
 ըլլալով անոնց զարշահուութիւնը հա.  
 սարակաց տուողութեանը վնաս կը պատ.  
 ճառէ, և երկաթագործներուն խանութ.  
 ներն ալ փայտաչէն ըլլալով քաղաքին մէջ  
 միշտ հրկիզութեան առիթ կրնան ըլլալ,  
 հրաման ըրել է որ այս երկու արհեստ.  
 ներուն համար քաղաքէն դուրս յատուկ  
 շուկայ մը շինուի որպէս զի թէ հասա.  
 րակաց առողջութիւնը և թէ ստաց.  
 ուածքին անվստիւղ մնան:

Եւրոպացի վիճակագիր մը քննու.  
 թիւն ընելով գտել է որ Բեղաբալուրիէն  
 զատ Եւրոպայի ուրիշ ամեն քաղաքնե.  
 րէն աւելի Ա իննսայի մէջ շատ մաս կը  
 պատահի. ըստ որում տարին Փարիզի  
 մէջ հազարէն 24 հոգի կը մեռնի, Պեռ.  
 լինի և Զամպուրի մէջ 36 հոգի, Մոս.  
 կուայի մէջ 38 հոգի, Թուրքիի մէջ 26  
 հոգի, Ի ստուայի մէջ 23 հոգի, իսկ Ա ի.  
 ենուայի մէջ ամեն օտարի 1000էն 40 հոգի:

Պօլիս 30 հոկտեմբեր 1863

Անձարդոյ խմբագիր Մասիս լրագ.  
 րոյ.  
 Ամսոյս 20ին հրատարակեալ Գործ.  
 նական երկրագործութիւն անուամբ լու.  
 գրոյն մէջ հետաքրքրական յօդուած մը  
 կայ, որուն վրայ փութամ հետեւեալ  
 համառօտ տեղեկութիւնն առ ձեզ հա.  
 վարել որ եթէ արժան գտաք, շնորհ

ընդեր ի ընդ ընծայել յօգուտ հասարակութեան:

Յաղագս կամաւոր ընդունելութեան անասնոց այս կամայն սեռին:

Ահաւանիկ խնդիր մը որ մինչև հիմա ոչ քիչ հակաճանութեանց և հեղեղան ու անհաստատական ժպտներու անդի տուաւ:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Ահաւանիկ խնդիր մը որ մինչև հիմա ոչ քիչ հակաճանութեանց և հեղեղան ու անհաստատական ժպտներու անդի տուաւ:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

Ներկայիս, Պանթիօն օրէնքին համեմատ բուսոց վրայ ըրած դիտողութեանէն մեկնելով, ըստ որում բուսոց արու գործարանին արտադրութիւնն աւելի կատարեալ անձնան մարդիկն են:

Իւր ընթերցումը մարդու ոգւոյն վրայ ստորագրութիւն մը կընէ:

ուր աշխատութեան անասուններ պէտք են, զիստարագրու արուներ ընդունելու է:

ՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԳՆԱԿ

ՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԳՆԱԿ

Յ Ե Ն Ե Ը Տ Ե Յ Ա Ս Թ Ի Բ

Ամառահանութեան մէջ կարգաւորեալ կերպով և Տաճկաստանի առևտրական կանոնաց համեմատ հաշուետու մար բանելու համար հայ տառերով և տաճկերէն լեզուաւ յորինեալ տուճարագրութեան մը առաջին հատորն է:

Քաջայոց եւր որ վաճառահանութեամբ զբաղեալ ազգայնոց, մանաւանդ հայերէն լեզուին համա շեղոյններուն խիստ պիտանի և օգտակար գործ մը ըլլալով:

Այս շուտուպը կը ծախեն Կ. Պոլսի Տէլա Սուտա, Մարթէօ, Ծիթէրէր, Վէլիճ դէս վաճառներն եւ Ոթմի, Քալէյա եւ Սինապիսի գեղապարտները:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

բաժին ունեցողներն առևտրական գործոց պատճառով և Էդիսն կրթան, և իրենց բաժանորդագրողը յուզեցնելով՝ ամեն մէկ հինգ բաժնի վրայ նոր բաժին մ'ալ գրուին 3000 դրուրու հասուցանելով:

ՈՕԳ ԼԱՅԻՆՔԻՆՈՒՆ

Տօքթէօն Պալօ Լաֆէթէօն գաղղիացի բժշկին հարած բուսական շուտուպը արևոնը մաքրելու յատուկ իւր ունեցող շուտուպներուն ամենէն գերազանցն է:

Սքօրթիթի համար գործածված շուտուպին, ստիպանային, նոյնպէս եւ իտոլի, օսկիով եւ մոլիկով (ճիլա) շինված բոլոր դեղերուն գործը կը տեսնէ:

Այս շուտուպը կը ծախեն Կ. Պոլսի Տէլա Սուտա, Մարթէօ, Ծիթէրէր, Վէլիճ դէս վաճառներն եւ Ոթմի, Քալէյա եւ Սինապիսի գեղապարտները:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

Կը ծախուի Խալիք Արիփ խանը Կուպրեան Զօհանէս աղային վաճառատունը:

ԱՌԵԻՏՐԱԿԱՆ

ԳՐԱՄՈՑ ԱՐՃՈՂՈՒԹԻՒՆԸ

Table with columns for book titles and prices. Includes items like 'Պատմական լրագրութիւն' and 'Պատմական արձագանք'.

ԱՐՄՏԻՔ

ԿՈՍՏԱՆՆԱՊՈԼԻՍ 16 ՆՈՅՄԲԵՐ

Table with columns for book titles and prices. Includes items like 'Յորին թարգման' and 'Նորին խոսքի կազմակերպ'.

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ

Table with columns for book titles and prices. Includes items like 'Գետոր (Մաղբ) սեւ' and 'Նորին հատիկ (ճէնթի) Կիլիկի'.

Table with columns for book titles and prices. Includes items like 'Սուսան Բուսակի' and 'Կուսուտի հոնոս'.

ՄԵՏԱՔԱ

Table with columns for book titles and prices. Includes items like 'Յիլաթիւ 10' and 'Խոզակի Պրուսա չոր'.

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

Table with columns for book titles and prices. Includes items like 'Խաւով Ռիօ և Գալիօ' and 'Տարար գլ. (քէլէ) 6-10'.

Table with columns for book titles and prices. Includes items like 'Տարատակ 1-14' and 'Բոյորակ'.

Table with columns for book titles and prices. Includes items like 'Աս լրագիրը շաբաթ անգամ' and 'ԻՅՄԻՐ. Խաբատոր աղա Յ. Չարիեան'.